

հոտ « Տրիկ » շատ համոզուած չի թուիր իր մէջ վերապահումին մէջ . զայդ ըսելէն յետոյ, երկու սնգամ տարակոյս կը յայտնէ Հայոց սոսնակապանքերուն մէջ Աստուծոյ մասնակցութեան մասին . « Երկ այս բոլորը քու կամբովդ կ'ըլլայ ... : — Բայց ա՛յս կը քու հրամանդ ... »

Են՛ղճ Տրիկ, Աստուած՝ եթէ պատասխանէր քու հարցումներուդ՝ իրաւամբ պիտի կարենար ըսել . « Բնական եւ ընկերական անհաւատարութիւններուն համար ինչ ըսես իրաւունք ունիս՝ իբր մարդ, Տրեղերական կեանքին մէջ՝ այնպէս ինչպէս յօրինեցի դա՛ն , ահնատին շահը երբեք չլսմ'նկատի առած, այլ ամբողջութեան . արգարութիւնը ձեր ստեղծած մէկ երազն է, իմ ծրագիրս կը հիմնուի ուժի եւ ընդհանրական հաւասարակշռութեան վրայ, Բայց ի՛նչ երեսով ինձի կը վերադրես քու աղջիկ վրայ խուժող զըժբաղդութիւնները . չէ՞ որ դուք ձեր ձեռքովը կործանեցիք ձեր Արշակունեաց, Բագրատունեաց եւ Ռուբինեանց թագաւորութիւնները . ինչո՞ւ զիս մեղաւոր կը բռնէք ձեր աղէտներուն մէջ, զոր դուք էք յօրինած՝ ձեր անմխարհանութեամբ, ձեր չար ու գձուճ նախանձով, ձեր ինքնաղաւ արարքներով . եթէ Նոյն իսկ բարկացած ըլլամ ձեզի դէժժ, իրաւունք չունի՞մ : »

Ի՞նչու շատ մեծ դժուարութիւն պիտի ըսչէիր, ո՞վ « Տրիկ », ասոր պատասխան տալու : Բայց ո՛րքան ալ քու բողոքդ ըլլայ թերի եւ պակասաւոր, մենք նորէն երախտագէտ ենք քեզի, որովհետեւ մեր գրական անցեալին համատարած մտաւոր ստրկական համակերպութեան մէջ, դուն գտնէ վայրկեան մը պէտքը զգացիր եւ մարդկային կեանքի անարգարութեանց դէժժ բողոքելու, եւ ուրուագծեր ես՝ քանի մը խեղճիս տողերով՝ ինչ որ պիտի լիակատարուին ու անխառնօրէն արտայայտէր հին Հայութեան մեծ բանաստեղծը՝ զոր չենք ունեցած :

ԱՐՇԱԿ ԶՊԱՆԵԱՆ



Գ ւ ն գ ւ տ⁽¹⁾



ասուած արդար եւ յերաւի,
Եւ ողորմած յամենայնի,
Հանդէս ունիմ բան մի վիճի,
Թէ՛ դու լսես քո ծառայի :

Այս է զարմանք հիւանալի,
Որ կու լինի վերայ երկրի .
Եւ հիացումն ազգի ազգի,
Չոր տեսանեմք ի յաշխարհի :
Գէժ մէկ Աղամ էր ի դրախտին,
Եւ մէկն Եւայ իւր նմանին,
Եւ մէկ բարբառ համազգային,
Մխնեւ կերեալ պտղոյ ծառին :

Արդ այս բանս է հիւանալի,
Եւ առաւել զարմանալի,
Թէ՛ մէկ Աղամ եւ յԵւայէ
Ո՛րքան ազգեր ծնան յերկրի :
Ուրիշ լեզու ամէն մէկի,
Որ մէկ մէկն ո՛չ հաւանի :
Որ մէկն է Հայ, մէկն Վրացի,
Մէկն Տաճիկ, մէկն Ասորի .

Մէկն է ճըհուս երբայեցի,
Եւ մինն Արար Հազարացի .
Մէկն է Ալան Արեւորդի,
Մինն է թովիչ եւ Ախիազի .
Մէկն է Քուրդ Բանանացի,
Մինն է Թաթար Թորգոմացի .
Մինն է Մուղալ Նրթայեցի,
Մինն Ջաղախայ Սըմըղընդի .

(1) Այս ֆերուածը՝ այն ձեւով որով « Հայերգ »-ին մէջ հրատարակուած է, կը պարունակէ բանի մը կարգաւորուած բառեր (յերես, ըստ, առնա, գարեւի, կայ, ծիրանի, ո՞վ, փոխանակ «յերես, լսէ, առ նա, գայ, ծիրանի, ով »ի), եւ կիւրեւոր կէտագրութեամբ սխալներ (օրինակի համար՝ Ծրդ եունիմ առաջին տողին չեսոյ ստորակէս է դրուած, մինչ վերջակէս պէտք է ըլլայ, առանց որոնք ֆերուածին ամենեւեակամ գաղափարներէն մին կը խառնաւորուի) Մենք ուղղեցինք այս բոլոր սխալները :

Մինն Յուանդ Լատինացի ,
Մինն է Վինչու եւ Ջեննեցի .

Մէկն Հոռովմ Յունացի ,
Եւ միւսն Ուսուող եւ Հոնացի .

Մինն Դաղմատ Սպանիացի :
— Մընունդ սրբոյ աւազանի ,
Հաւատացեալ Հայր եւ յՈրդի ,
Ու երկրպագու Քո սուրբ Խաչի ,

Եւ դաւանող սրբոյ Կուսին
Մարիամու Աստուածածնին ,
Խոստովանող երբեակ եւ մի
Հայր եւ Որդի եւ սուրբ Հօգի ,

Այլ կամք ի ձեռս անօրինի ,
Որ կու վարեն անգլին գերի ,
Որ գան քսկեն եկեղեցի ,
Քանի՛ շինես պիղծ մզկիթնի :

Քանի՛ կանայս առնեն պլի ,
Եւ որքա՛ն որբ Քրիստոսնէի .
Որքա՛ն արիւն հեղան երկրի ,
Քանի՛ առնեն բան խոտելի :

Որքա՛ն տանջեն զմեզ յաշխարհի ,
Եւ կեղեքեն զկեանս մեր յայտնի .
Եւ գու ներե՛ս յամենայնի ,
Ու անտես առնես զմեզ ի վըշտի :

Տէր , ո՛չ խնդրես վրէժ յայտնի ,
Եւ ո՛չ ցուցանես ակն ամենի .
Գիտե՛ս մարմին եմք մըսողի ,
Դէ՛մ արձան չեմք ինչ երկաթի :

Եղէզն չեմք , կամ խոտ վայրի ,
Որ խանձ արկեալ ես կրակի ,
Քան զանդաւատան փըշարբի ,
Կամ մազառաց ինչ պրակի :

Որ բարկացար Հայոց ազգի ,
Որպէ՛ս Հբէիցն Իսրայէլի ,
Չինչ բարկութիւն ի քէն թափի ,
Նա ի վերայ մեր գայ կուտի :

Արդ եթէ չենք ինչ պիտանի ,
Եւ կամ չունինք գործ ինչ բարի ,
Կամ քո սրտից եմք ատելի ,
Որ չարաբար ըստ հրամանի ,

Նա գու ջնջէ՛ զմեզ մէկ հետի ,
Որ քո բարի սիրտդ հանջլի ,
Թէ այս կամօքդ քո կու լինի ,
Ամենակալ Աստուած բարի :

Նա մեք տանեմք ո՛րչափ պիտի ,
Եւ համբերեմք ամենայնի .

Այլ որ վատուծն է թող կորի՛ .
Եւ զոր կամիր թող ա՛յն լինի :
Այս ամենայն թող գայ անցիլի
Չոր ասացի վասն իմ ազգի .
Եւ ա՛յս էր բան քո հրամանի ,
Արդար իբրև դատաւորի :

Որ մէկն ապրի տասն տարի ,
Մէկն հարուր այլ աւելի .
Մէկն ո՛չ ի տասն հասանի ,
Երկու երեք ամսոց մեռնի :
Մէկինն մէկ որդի լինի ,
Անօր անժամ նա մեռանի .

Մէկն այլ ունի շատ մի որդի ,
Անտի ո՛չ մազ մի չպակասի :
Այն որ ծառայն է շատ ապրի ,
Հարուր տարու ծերս յերկրի ,
Երեսնամեայ մամուկն անկնի ,
Ի հողի մէջն թաւալի :

Այն որ ազգիկն է մեռանի ,
Ասամոթափ պառտան ապրի .
Ով կեանք ուղէ՛ կեանքն կարճի ,
Ով շատ ապրի՝ իսկն չթո՛ւրի :
Ապս այս է՛ր որ կու լինի ,
Եւ թէ յուժմէ՛ կայ եւ յայտնի :
Որ մէկն ունի բազում որդի ,
Մէկն բընաւ չունի որդի :

Մէկն ի պապանց պարոնորդի ,
Մէկն ի հարանց մուրող լինի .
Մէկին հազար ձի եւ ջորի ,
Մէկինն ո՛չ ուլ մի , ո՛չ մարբի :
Մէկին հազար դեկան ոսկի ,
Մէկինն ո՛չ փող մի պրղընձի .
Մէկին հազար հատ մարգարտի ,
Մէկինն ո՛չ ուլնիկ մի ապկիլի :

Մէկին հազար գառնով մարբի ,
Մէկինն ո՛չ մէկ չորբոտանի .
Մէկին բեհեկ եւ ծիրանի ,
Մէկինն բրդէ շալ մի չանկնի :
Մէկին տալա եւ դըրմողի ,
Մէկին շապկի մի չի համի .
Մէկին հարամըն յաջողի ,
Մէկին հալալըն կորուտի :
Մէկն ի զրկունացն հարբաթի ,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի .
Մէկն է ուժով զարմանալի ,

Մէկն է վարկուտ սարսափելի :
 Մէկին ըռախտ եւ զրբհի ,
 ձոխով նըստի ի պէտաւ ձի .
 Մէկ կտկիկ եւ անվարտիկ ,
 Հետեւակին առաջ փախչի :

Նա բարկութեամբ ի հետ հանի ,
 Զվիզն կըտրէ եւ չողորմի .
 Զկին եւ ըզտղայքն առնու գերի ,
 Եւ հանդ տանի , որ այլ չթափի :

Իշխան զըրեր ես մէկ մէկի ,
 Գան զքանասար գայլ ոչխարի ,
 Կամ զերբ վազան նապաստակի ,
 Կամ քաջ աբուճ ամէն հօտի :

Զայս հարցանէր Տէրն ամէնի ,
 Որ մեծ ու՞ փորքն ճանաչի .
 Եւ բաղդաւորն . . . յայտնի .
 Եւ անբաղբ սիրտն պատի :
 Զտօլվաթն ասա՛ թէ ո՞ւր լինի ,
 Եւ բաղդաւորն ո՞ւր գտանի .
 Որ ի չուրջ գամ տանն տարի ,
 Եթէ կաթիլ մ'ինձ հանդիպի :

Զի թէ թագուր է ի թախթի ,
 Կամ քահանայ է ի բեմբի .
 Եւ կամ իշխան է արքունի ,
 Կամ որդի մեծ թագաւորի ,
 Յւ նա տօլվաթ եւ բաղդ չունի ,
 Եւ ո՛չ չնոր՝ խօսից կարդի ,
 Նա թո՛ղ հեղեղն զնա տանի ,
 Քարէ կարկուտն այլ աւելի :

Անբաղդն գայ ամօթալի ,
 Հեզ եւ հանդարտ առաքինի ,
 Գայ եւ կանգնի յետին տեղի ,
 Անշուք անչնորհք եւ անյարգի .
 Բաղդաւորն գայ ճօճկտալի ,
 Գայ եւ նստի յաւազ բարձի .
 Լուծն ի փորին ի չուրջ անցնի ,
 Եւ ալելու մի չի դիպնի :

Բայց վասն մէկ աւուր տօնի ,
 Որ թէ զատիկ այլ տօն լինի ,
 Նա խաչհամբոյր իւրն շատ անկնի ,
 Մօրթ եւ էլրի եւ գազանի :
 Անբաղդն ճորտ է աւագի ,
 Եւ անյաջող զերբ զգրի .
 Քան զմոն յառջեւն ի վառ լինի ,
 Եւ ծառայէ քան զբիրտոսի :

Ծառայելոն գէմ չհաւանի ,
 Եւ ոչ անուշ առ նա խօսի .

Միշտ ի յերես զանբաղդն ունի ,
 Յոյժ անհանգիստ եւ անհարկի :
 Եւ բաղդաւորն մեծարի ,
 Բազում հարկիք նա ընդունի ,
 Որ թէ կտրէ է միականի ,
 Կամ խեղ եւ ծուռ միտտանի :
 Եւ զինչ ախպ առ նա լինի ,
 Ամենեւին այն չերեւի .
 Այլ յամենց նա մեծարի ,
 Եւ իւր հարկիքն շատ լինի :
 Ամէնն ի բաղդն գայ կուտի ,
 Թէ յԱստուծոյ տուկալ լինի .
 Մէկն իւր կերպիւն է գովելի ,
 Աղուոր տեսակ ճանաչելի :

Լեզուն բարի քաղցրիկ խօսի ,
 Երբ մարդ լսէ նա հաւանի .
 Նա է պատված յամէն տեղի ,
 Յամէն մարդոյ է գովելի :
 Մէկն է ձեռք անմանի ,
 Հասեալ ուսման եւ արհեստի .
 Հինն արկանէ յատակք ծովի ,
 Կամուրջ կապէ վերայ գետի ,
 Մէկն կերպիւր է տնազելի ,
 Է արտերես եւ աղտեղի .
 Մէկի ձեռունն է զերբ գողի ,
 Որ ո՛չ կարէ կուրուել ջրի :
 Մէկն է խեստ սեւ որպէս Հընդի ,
 Պոկօշ , զաղիւր եւ գարշելի .
 Մէկն է չաղար կապտո աչուի ,
 Կարճահասակ եւ փանաթի :

Մէկն է ճընշող եւ անճոռնի ,
 Կոպիտ , փալիտ , երկայն քառի .
 Մէկն նըման է հրեշտակի ,
 Եւ շատ ունի նա դործ բարի :
 Մէկն նըման է Յուդայի ,
 Սպանող , զամազ , գործօղ չարի .
 Տեղի եզեալ սատանայի ,
 Եւ բնակարան դիւսց զասի :

Ես քեզ մեղայ երկնաւորի ,
 Տեառն Աստուծոյ ահեղ մեծի .
 Քո դատաստանն է յիբաւի ,
 Նեաթով կուտաս ամէն մէկի :
 Տէ՛ր , քո կամացն է աշխարհս լի
 Այսպէս լինել զոր ասացի .
 Քեզ օրհնութիւն ի մէնջ տացի ,
 Ամենազօր Տեառնդ Յիսուսի ,
 ՅՐԻԿ